

հոս ալ բազմաթիւ աւերակներէն ժամանակին ըրած ահազդին աւերումները յայսոնի կը տեսնուէին :

Այս լճին շրջակաները զարդարող Տիբերիա, Բեթսայիդա, Կափառնաում և ուրիշ քաղաքաց ողորմ մնացրդները կը տեսնուին հիմա : Այժմեան Դապարիէ քաղաքը, Գալիլիոյ հին մայրաքաղաքին աւերակներէն քիչ մ'աւելի հիւսիսային կողմը շինուած է, որ 4000 բնակիչ ունի և պազալթէ պարսպով մը պատած է : Կեցած են տակաւին Տիբերիոյ անուանի ջերմուկներն, և միշտ բայց մասնաւորապէս յուլիս ամսոյն մէջ Ասորեստանէն շատ մարդկանց յաճախութիւն կ'ըլլայ հոս :

Յորդանան գետը Տիբերիա լճէն ալ ելլալով կը շարունակէ իր ճամբան դէպ 'ի հարաւակողմը . և քսան և հինդ փարսախ տեղ կտրելէն ետքը կ'երթայ կը թափի Մեռեալ ծովը, ինչպէս թէ վերջապէս գերեզմանի մը մէջ աներենութանալու համար :

Չենք կրնար վերջ տալ մեր խօսիցը, առանց երկու խօսք մ'ալ երկիրովի վրրայ զրուցելու, որ Հրէաստանի ամենահին քաղաքաց մէկն է, ու Հրէից Քանանու երկիրը մտնելու ժամանակ առջի տիրած քաղաքը : Ասիկա Յորդանանէն երկու փարսախ հեռու հովտի մը մէջ կառուցեալ էր . Յեսու կործանել տուաւ, և անիծեց վերստին կանդնել ուզողը . բայց հանգերձ այսու Դատաւորաց ու Դաւթի ժամանակ ալ յիշատակուած կը դտնեմք : Աքաարու ատեն կարևոր քաղաք մը գարձած էր . Եղիա ու Եղիսէ հոչակաւոր մարդարեները բնակեցան հոն : Հրէից Բարելոնի գերութենէն դառնալէն ետքը, Երիքով Երուսաղեմէն վերջը առաջին քաղաք և արևելեան Հրէաստանի մայրաքաղաքըն էր : Հերովդէս Ա. շատ մը գեղեցիկ շէնքերով զարդարեց զայն . տարւոյն մեծագոյն մասը հոն կը նստէր, ուր որ իր կեանքն ալ կնքեց : Վեսպասիանոս կործանեց զերիքով, և Ադրիանոս նորէն կանգնել տուաւ, բայց Խաչակրաց ժամանակ բոլորովին կործա-

նեցաւ և ամենսին մնացորդ մը չը թողուց : Երիքովի համբաւաւոր վարդը հինգ թժաշափ բարձրութեամբ թուփ մ'է, որ կը ձեսնայ շատ մը պղտի ճիւղերէ, որոնք ամենապղտի ծաղիկ ու տերև կու տան : Պանդուխտները կ'ըսեն որ այս վարդերը անապատին մէջ այն կէտերուն վրայ կ'ածին, ուր կոխեց Տիբերմայրն Եգիպտոս փախչելու ժամանակ . կ'ըսեն թէ այս տեսակ վարդը չորնալէն վերջն ալ եթէ ջրոյ մէջ դըրուի, նորէն կը սկսի ծաղիկ տալ :

Կը շարունակուի :

## ՀԱՅԻ ՊԱՏՈՒԻ ՄԸ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

### ՄԱՍՆ Ա.ՌԱԶԻՆ ՄԱՐԴ

ՆԱՄԱԿ ՔՍԱՆԵՐՈՐԴ ՈՒԹԵՐՈՐԴ

(Տես Հատ. Իթ. Երես 348)

### Բաղադրութիւն Արեան .

Թողլ վերջին խօսք մըն ալ զուրցենք ու մեր պատմութեան առաջին մասը կնքենք : Չենք կրնար մեկնիլ առանց վերջին բարե մը տալու այդ քաջ ծառային որուն վրայ այնչափ խօսեցանք, այդ ընտիր հոգաբարձուին, որ ընդունածը՝ ամենայն հաւատարմութեամբ կը գարձնէ, և տան ամեն հոգը ինքը կը տեսնէ : Բաւականապէս տեսանք թէ ինչպէս կ'աշխատի, սակայն գեռ ևս անոր անձնական ստորագրութիր քեզի չեմ ըրած, և ոչ ալ ըսած եմ թէ ճշդիւ ինչով կը բազկանայ :

Հարկ է որ գարձեալ քեզի հաշիւներու ցուցակ մը շինեմ, և զուրցուած է թէ այդ բանը պղտի աղջկանց ախործելի չէ : Եւ սակայն ատիկայ մէկ հատիկ միջոցն է մարդուս որ իր գործոց մէջ աղէկ յաջողի : Ժամանակաւ, երբ ընտանեաց մայր ըլլալով դէպքն ունե-

նաս, հարկ պիտոր ըլլայ հաշխւ ընես որպէս զի գիտնաս թէ տանդ մէջ ինչ կը հանդիպի: կանուխէկ ուրեմն ինք զինքդ վարժեցուր այդ բանին որ ապա հարկաւորը քեզի ձանձրալի չգայ որպէս զի մարդ իր պարառոյը մէջ հաւատարիմ գտնուի, մէկ հատիկ միջոցը իր սիրտը անոնց վրայ զնելն է, և զանոնք կարեւոր համարել:

Ուստի կ'ենթազրեմ որ փոյթ ունիս դիտնալու թէ 1,000 գրամ արիւն սովորաբար, որովհետև միշտ արիւնէ արիւն պզտի տարբերութիւններ կան, 870 գրամ շիճուկ կու տան, որուն վրայ քեզի խօսած եմ, և 130 գրամ մակարդ: Առջի հայեցուածքով մակարդը իրականէն աւելի մեծ կ'երենայ. բայց անանկ ինչպէս կոնքին մէջ կը տեսնես. մեծ քանակով ջուր կը բովանդակէ իր մէջը, որ ըստ իրաւանց իր ընկերոջը կը վերաբերի. ուստի զինքը կշռելն առաջ ալ կը չորցընեն որ ջուրը մէջէն ելլայ:

Հիմա մեր 870 գրամ շիճուկին մէջ նախ 790 գրամ ջուր կը գտնենք, որուն վրայ շատ զարմանալու շես: Գրեթէ բոլոր կենդանեաց մարմնոյն ծանրութե մեծագոյն մասը ջուրէն կախումն ունի. անանկ որ կենդանի մը ոչ ինչ կը կշռէ եթէ պղտի փուան մը մէջ ցամքեցնես, այլ սատկելէն ետքը աղէկ հասկնանք մէկզմէկ, որովհետև ոչ կենդանի և ոչ տունկ կարող են ապրելու, ցորչափ մարմիննին ջրով տոգորուած չէ: Ասիկայ քեզի կը մեկնէ թէ ինչու համար անանկ դիւրաւ ջրին երեսը կը մնանք. մենք ալ գրեթէ ջուր ենք: թէ որ չունենայինք այս անիծած ոսկորներն որ միւս մասերէն քիչ մ'աւելի ծանտր են, քար մը հարկ պիտոր ըլլար վզերնիս կապէինք ծովուն խորը իշնալու համար:

Ուրեմն 790 գրամ ջուր կ'ըսենք: կը մնան 80 գրամ: Բնասպիտակուցն իր կողմանէ 70 գրամը կու տայ, և միւս 40 գրամը, ՚ի բաց առնելով ճարպի մէկ ոչինչ քանակ մը որ արեան մէջ բոլորովին ձեացած ասդիս անդին կը

ծփծփայ: միւս տասը գրամը աղերէն առաջ կու գան: Շատ երկայն կ'ըլլար քեզի մեկնել թէ այդ աղերն որ կ'ըսենք՝ ինչ են. ՚ի վերայ այսր ամենայնի մէկ մը կայ որ դու ալ շատ աղէկ կը ճանչնաս. և է սեղանը դրուած աղամանին մէջինը: Այդ եսթինը ստոյգ ամենէն կարեւորն է. վասն զի 10 գրամին մէջ կէսէն աւելին ինքը կը կշռէ, և ասկէ լաւագոյն կրնաս հասկընալ ինչ որ ստամփսի նկատմամբ զուրցած եմ քեզի, թէ ինչու համար ուտելիքնիս կ'աղենք: Դռնապանը շատ աղէկ գիտէ իր ըրածը երբ ամեն մննողէն կը պահանջէ որ աղի հատիկը ցուցընէ իրեն: Փափկութիւն մըն է ասիկայ առ որ արիւնը շատ զգայուն է, թէպէտ և խոհակերոցին աղը շինութեանցը մեծ ձեռնտուութիւն մը շըներ. բայց կ'երեայ թէ այդ աղը զինքը զուարթութեան մէջ կը բռնէ, և առանց անոր սիրով չաշխատիր: Այդպէս են բոլոր այն կենդանիք որ մարդուս կը ծառայեն, և նոյն իսկ մարդուս մշակած տունկերն անոնք ալ առանց աղի ապրիլ չեն կրնար: Ուստի և բնութիւնը կարծես թէ այս բանիս մէջ բաները մեծ բռներ է մեզի նկատմամբ: Թէ ծովու մէջ և թէ հողուն տակ ահազին դէզերով կուտեր է աղը զոր առնելու համար բաւական էր թերես միայն ծոփլ, թէ որ կանաչագոյն զգեստով մէկ մը չըլլար, որուն պաշտօնն է կտորները թուել, և մաքս առնելով թողուլ որ անցնին: Խոկ ես, թէ որ վարչութիւնը պայի, այդ բանը մէջերնիս կը զուրցեմ, տուղը առնելու համար աղին տեղ ուրիշ բան կը բնոտէի: Ազնիւ բան չէ որ մէկը այդ կերպով ինքզինքը մարդուս ու բնութեան աղնուութեանց մէջ տեղը զնէ, և բռնադատէ զինքը որ արեան նախամեծար բարեկամը այնչափ սուղ ստանայ՝ որչափ բնութիւնը նոյնը իրեն ծախելու միտք չունէր:

Մեր կոյտէն խոհակերոցի աղն որ հանենք, մեզի ընդ ամենը կը մնան 4-5 գրամ որ կը բովանդակեն... բայց հոս չեմ զիտեր ինչպէս առաջ երթամ:

Ասոր մէջէն ելլելու համար հարկ է որ գրեթէ այնչափ բնալուծութիւն գիտնաս, որչափ պահանջնեն պիտի եղբօրմէդ երբ աւարտման քննութիւնը ընէ: Ամբողջ դեղատուն մը երեակայէ: Քեզի մէկ քանի անուն կ'ուզեմ ըսել, որպէս զի կարենաս տեսնալ թէ ինչպէս շինուած են, սակայն առաջուց կը զուրցեմ թէ այնչափ ախորժելի չեն. ամենիաքի ջրաքլորուտ, պոտասի ջրաքլորուտ, կրի ածխուտ, պոտասի ծմբուրուտ, կրի փոսփորուտ, սոդայի կարուտ. մնացածը զանց կ'ընեմ ըսելու, վասն զի դեռ ևս բազմաթիւ են, չուզելով հաշուի առնուլ անոնք որ դեռ ևս զըտած չեն: Այս ամենը թէ բնաներդին և թէ բնասպիտակուցին մէջ կը գըտնուին, այլ անսանկ ոչինչ քանակով որ հազիւ թէ կը ճանչցուին: Արդէն շինուիին մէջ ատոնք անսանկ քիչ, անսանկ ոչինչ և անսանկ մէկմէկու հետ խառնուած են, որ մարդ կ'ափշի մտածելով թէ որչափ ճարտարութիւն և որչափ համբերութիւն պէտք եղեր է այն ամենը դտնելու և իւրաքանչիւրին անունը դնելու համար, թէպէտ և խորթ երենան այդ անուններն որ այն անզգալի փոշիներուն իւրաքանչիւր հատիկին վըրայ յարմարցուցած է: Այս մէկն որ նախ և առաջ ըսեր է թէ մարդը արարչութեան բովանդակութիւնն է, ըսածը աղէկ չէր գիտեր, որովհետեւ մարդ իր երակաց մէջ բոլոր սկզբնական մարմննոց կէսէն աւելիին մասնիկներէն կը բովանդակէ, այսինքն այն մարմիններէն որ բոլոր ուրիշները շինելու կը ծառայեն, և շատ չզարմանամ պիտի եթէ ժամանակաւ մէջը բոլորն ալ դտնուին:

**Այդ բանը գիտնալը չաժէր. սակայն բոլորը չմնցուցինք:**

Կը մնան մեզի դեռ ևս մակարդին 130 գրամը: Հաշիւնին շուտով կը լմննայ. Յ գրամ բնաթել, արդէն ըսեր ենք, և 127 գրամ գնտիկը:

**Ապահով ես զարձեալ որ արիւնը կարմիր է, անսանկ չէ:** Եւ սակայն ինչպէս կարմիր ձկներով առուակի մը ջու-

րը կարմիր չըլլար, ասանկ ալ արիւնը կարմիր չէ: Երեակայէ որ ձկները բորովին պղտիկ ըլլան, այնչափ պղտի ինչպէս աւազի հատիկ մը, և առուակին բոլոր թանձրութեանը մէջ քովէ քով խիտ խիտ խուկած. յայտնի է որ առուակը բոլորովին կարմիր երենայ պիտի: Այսպէս է որ արիւնն ալ մեզի կարմիր կ'երենայ: Միայն աւազի հատիկ մը արեան պղտի ձկներուն հետքաղատելով, հսկայաձև զանգուած մըն է: Եթէ ըսեի քեզի որ իրենց տրամագիծը հազարորդամեղրի հարիւր յիսներորդ մասն է, շատ բան մը չէիր հասկրնար: Որպէս զի անոնց պղտիկութեանը աւելի ըմբռնելի դաղափար մը տամ՝ աւելի կ'ախորժիմ ըսել քեզի, Բոյեէի վկայութեամբը, որ մեր ուսումնական հոչակներէն մէկն է, թէ « զրնդագիտի մը ծայրը կախուած արեան կաթիկի մը մէջ այս ձկներէն միլիոնի մը չափ կան »: Անտարակոյս զանոնք չէ համրած, զու ալ կրնաս գուշակել, այլ և ոչ ես նոյն բանը ըրած եմ. սակայն մերձաւորապէս այդ առասպելական ձը կանց հաշիւր այգպէս կ'ելլէ, և իրենց տրամագիծն ալ մէկ հարիւրորդ յիսներորդ հազարորդամեղրի չափ կայ:

**Այդ պղտիկ ձկունքը՝ արեան զընտիկը կը կոչուին, այլ պղտի զունտեր չկարծես:** Բնդհակառակին պղտի պնակներ կը նմանին, որ մէջ տեղը փոխանակ խոր ըլլալու, երկու կողմանէ ալ ուռած ըլլան: Մէջ տեղը նշիկ մը կայ և անոր չորս զին տափակ եղերը մը. երեսյմը պղտի փամիշտիկ մը կը նմանի, քեզեցիկ կարմիր գոյնով. շատ կակուղ և շատ առածգական մածոյցով մը շինուած է: Պէտք չունիմ ըսելու քեզի որ այդ ամեն բանը մանրացոյցով դիտած են. սակայն այս կ'ուզեմ ըսել որ այդ գնտիկը գորտանց վրայ աւելի մեծ են քան թէ 'ի մեզ':

**1 Այս բանս գրած առենս, ինծի ծանօթ չէր արդի գիտութեան հրաշալքներէն մէկը, այսինքն Պէտքն զարմանալի լուսագիրները, զորոնք Առնոյի հետ հնարած արեգակնային մանրագիտով մը ստացեր է: Զանա հայրդ համոզելու որ նոյն լու-**

Հիմա մենք 1861 թուականին մէջ կը դտնուինք : Ճշգիւ անցած տարի երկու դար լրացեր էր, որ մէկ կողմանէ խտալացի մը, միւս կողմանէ չոլանտացի մը, առանձին առանձին մի և նոյն ատեն այդ մանրադիտի ժողովուրդը արեան մէջ կը գտնէին : Խտալացւոյն անունը շատ երկիւղալի չէ . Մարդիկի կ'ըսուի : Այլ չոլանտացւոյն անունը ինչպէս կրնաս արտարերէ . Լէվէնհուք կը զուրցուի . և այս ինչ ալ ըլլայ արգել մը չէ որ առջիններէն մէկն եղած ըլլայ ըմբռնելու թէ ինչ պանչելի օդնական ստացեր էր գիտութիւնը մանրադիտին դիւտովը, և անով ինքն եղաւնակ առջիններէն մէկն որ անհուն պրդտիկներուն աշխարհը առջենուս բացաւ : Պղտի աղջկունք բաւական է որ միայն իր անունը խանգարելով գոհ ըլլան, և վրան չծիծաղին : Անունները դէմքերու կը նմանին : Երբեմն մարդ շատ կ'ամշնայ շուտով ծիծաղելուն վըրայ :

Այդ արեան գնտիկներուն գիւտովը պիտոր իմացուէր թէ ինչ կերպով կը կատարուի մարսողութիւնը գործարանաց մէջ : Արդի բնալցծք, միշտ հետաքրքրքիրք ետևէ եղան ստուգելու թէ, մէջը ինչ կը բովանդակէ, և գրեթէ բնասպիտակուց զատ ուրիշ բան չգտան : Մեր 127 գրամ գնտիկներուն մէջ, 125 գրամ բնասպիտակուց կայ, և այն 70 գրամ բնասպիտակուցն ալ որ շիճուկին մէջ գտանք, մէկտեղ առնելով, կ'ընէ 19ը գրամ բնասպիտակուց, ինչպէս քեզի զուրցեր էի թէ մեր 1,000 գրամ արեան մէջ կը բովանդակուին : Խնդրեմ ներես բոլոր այդ գրամներուն համար . վասն զի գիտնաս որ աղէկ հաշիւներով դասերն ալ աղէկ կ'ըլլան :

Ուրեմն գնտիկները գրեթէ բոլորու

սագիրները քեզի առնու . մէջը բնութենէն նկարուած արեան գնտիկներուն ստոյգ պատկերը կը գտնես, անանկ կերպով խոշորցուցած, որ 250,000 անգամ աւելի մեծ մակերեսոյթ մը կը ներկայացրնեն : Այսպէս հեշտեաւ կրնաս դիւտել զանոնք, և իմ տուած նկարագիրս ստուգել . առանց իսրէ. ութենէ մը վախ ունենալու :

վին բնասապիտակուցէ կը բաղկանան : Բոլոր արեան բնասապիտակուցին երկու երրորդը գրեթէ անոնց մէջ կեղբոնացած է . և դու հիմա գիտես թէ բընասապիտակուցը ինչ բանի կը ծառայէ . ամեն շինուածոց հիմն է, մինչդեռ արիւնը ճարտարապետն է : Ամեն բան կը ստիպէ զմեզ կարծելու թէ արեան մէջ գնտկաց ձեացումը՝ բնութեան յետին ձեռք մըն է որ այդ գիւթական պատրաստութենը մէջ կը խառնէ . որ շողզամին մէջ կը սկսի, ստամոքսին մէջ կը շարունակի, երակաց մէջ կը լրանայ, և որուն միջոցաւ բնածկով, ջրածնով, թթուածնով և ազոդով, վերջապէս օրիորդի մը պղտի քիթը կ'ելլէ կը ձեանայ : Այսպէս գնտիկներն բնասապիտակուցը կրնանք նմանցընել այն պահեստի ազգին, որ ինծի շատ ծանօթէ է, և որ վարժարանին մէջ կը սպասէ որ իր կարգը գայ :

Ատիկայ ունայն ենթադրութիւն մը չէ : Ուսումնականք ինքնիրենուն ամեն տեսակ իրաւունք ստացած են կենդանեաց վրայ . և մենք ալ անոնց եղեռնագործութիւնը, խօսքս ետ առնուլ չեմ ուզեր, մեր շահուն կը գործածենք, որպէս զի աւելի բան սորվինք : Արդ այդ ուսումնականք մտածեր են կենդանեաց երակները բանալ, և թողուլ որ արիւնը այնշափ վազէ մինչև որ ողորմելին դիակի մը պէս անշարժ գետինը կը փոռուի : Այս ընելէն ետքը, անոր ցամքած երակներուն մէջ նորէն առջինին նման ուրիշ արիւն լեցընել մտածեր են, և տեսեր են որ կեանքը արեան հետ կամաց կամաց նորէն կը վերադառնար, կենդանին ոտք կը կանգնէր, կը քալէր, և իր ընդհատեալ էութիւնը նորէն կը սկսէր վարել, ինչպէս թէ ամենեին բան մը հանգիպած չըլլար : Սակայն մեզի համար . հետաքրքրականը ահա այս է : Թէ որ խեղճ կենդանւոյն առանց գնտիկներու պարզ շիճուկ լրցուի ցամքած երակաց մէջ, անանկ

կ'ըլլայ ինչպէս թէ երբեք բան մը լցուցած չըլլայ, որով զիակը բոլորովին անշարժ կը մնայ:

Յայտնի է ուրեմն որ արեան ուժը և ներգործութիւնը գնտիկներէն կախումն ունի. և անոր ճոխութիւնը կամ աղքատութիւնը, ինչպէս կը զուրցուի, այն գնտիկներուն քիչ կամ աւելի բազմաթիւ ըլլալն է, անանկ որ երբ սակաւաթիւ են այս գնտիկները, արիւնն ալ զործարանաց վրայ տկար կերպով կը ներգործէ, կեանքը աւելի հանդարտաբարոյ կ'ըլլայ, և այն ատեն այն մէկն արեան եռացումը ինչ ըսել է չգիտէր: Այս է պատճառն որով աւիշկեան կազմուածք ունեցողներն անայլայլելի բնութիւն կ'ունենան. այնպիսիք շատ անգամ ուրիշներէ շատ աւելի աղէկ շահ ընելու դիրքի մէջ կը գտնուին, որովհետեւ ոչ երբեք կը շտապեն այլ երկայնմտութեամբ աղէկ առիթներու կը սպասեն: Եւ որովհետեւ աւիշկեան կազմուածք ըսինք, ահա տանք ասոր մեկնութիւնը:

Կը յիշես անշուշտ այն պղտի աւելածուներն որ առջի նամակներուն մէջ զուրցեցինք, որոնք ամեն գործարանաց խորերուն մէջէն կը ծագին և բոլոր աւերակները կ'առնեն կը տանին, և մարմոյն բոլոր երեսը խողովակաց անլուծանելի ցանցով մը կը պատեն: Այդ խողովակները աւիշկեան անօքք կ'ըսուին, անուննին իրենց բովանդակած հեղանիւթէն առնելով, որուն անունն է աւիշկի, և է պարզ շիճուկ մը: Այդ աւիշկին բովանդակածը իմանալ ուզելով, քննութեամբ գտան որ մէջը ջուր, բնասպիտակուց և շիճուկին աղերը կը բովանդակէ, հանդերձ բնաներդի պըզտի քանակով մը. ուստի ուրիշ բան չպակսիր անկէ եթէ ոչ գնտիկները:

Ահաւասիկ ինչպիսի կերպով, հաւանականաբար, այդ փախստական շիճուկը աւիշկեան անօթոց մէջ անցեր է:

Քեզի ուրիշ անգամ զուրցեցի թէ ինչպէս անըմբոնելի կերպով նուրբ են մազատեսակ անօթք, որ մեր երակաց ու չնչերակաց վերջին ճիւղերն են: Հարկ

է որ սիրտը բոլոր իր մղիչ ուժը՝ ի գործ զնէ որպէս զի արիւնը այդ նուրբ խողակաց մէջէն կարենայ անցնել, և որչափ ալ մանր ըլլան գնտիկները, կ'երեսայ թէ հազիւ կրնան անոնց մէջէն անցնել. վասն զի մանրադիտին պակիին տակը ողջ գորտի մը լեզուին ծայրը դնելով, տեսնուեցաւ գնտիկները որ մազատեսակ անօթոց մէջէն անցընելու համար իրենց վրայ սրղմուելով կ'ամփոփուէին, և անկէ հեռանալով նորէն իրենց առջի ձեր կ'առնուին: Այդ բանը դիտելով ես ալ կարող եղայ քեզի ըսելու թէ իրենց եղերքը առածդական է: Այդ ճնշման ժամանակը, շիճուկին մէկ մասը, սաստիկ ճնշուելով, մազատեսակաց կողմերուն մէջէն, որ շատ լցուած ուռած են, կը մղուի, ինչպէս ջուրը ջրհանին կաշիէ խողովակին մէջէն կը մղուի, և հաւանականաբար այդ կերպով է որ աւիշկը գործարանաց մէջ կը թափանցէ, ուսկից անմիջապէս անօթք կը ծծեն զինքը: Հիմա կ'ըմբռնես, թէ որչափ աւելի շատ ըլլայ շիճուկին չափը արեան մէջ, այնչափ աւելի առատաբար դուրս կը մղուի, մազատեսակ անօթներէն անցած ժամանակը, և այնչափ ալ աւելի աւիշկեան անօթք զանիկայ ընկղմելով ուռին պիտի: Մարմնոյն խառնուածքն այն ատեն աւիշկեան կը զուրցուի: Եթէ ընդհակառակն, գնտիկներն աւելի առատ ըլլան քան շիճուկը, աւիշկեան անօթք նուրազ շիճուկ կ'ընդունին, և նուրբ կ'ըլլան: Այն ատեն կ'ըսուի թէ մարմնոյն խառնուածքը արիւնային է, ինչպէս թէ արիւնը շիճուկ շրովանդակէր: Քեզնէ զատ ուրիշ դատաւոր չեմ ուզեր. հիմայ գետածովդ ըսէ ինծի տեսնեմ. լաւագոյն չեր ըլլար ըսել շիճուկային խառնուածք և գնտիկաշոր խառնուածք: Գոնէ այդ անուններն այս բանի գաղափարը մը կու տային. և նաև մարդիկ ալ կը սորվէին թէ իրենց արեանը մէջ գնտիկը ալ կը գտնուին:

Խօսքս կատարեալ լմնցընելու համար, հարկ է ըսեմ քեզի այն չ գրամն ալ որ 127 գրամ գնտիկներուն մէջէն

կը պակսին, որովհետև բնասալիտակուցը միայն 425 գրամ կը բովանդակէ: Այդ երկու խեղճ գրամէն, որ մեր առաջուց ունեցած հազարին մնացորդն է<sup>1</sup> կախումն ունի արեան գեղեցիկ կարմիր գոյնը: Գնտիկաց գունաւորող գոյնն է ատիկայ, և չես կընար գուշակել թէ ատոր գլխաւոր տարրը ինչ է: Երկաթն է, այս, սուսերաց ու սլաքաց երկաթը: Երկաթը կը յանդիմանուի իբրու թէ երկիրը արեամբ կը ներկէ. սակայն այս ալ գիտցիր որ իբր փոխարէն, նոյն իսկ արիւնն ալ կը գունաւորէ: Փոյթ մ'ըներ թէ ուսկից առաջ կու գայ: Մեր դաշտերը լի են անով, և ամեն տունկ իրենց պաշարն անկէ կը ժողովեն: Կ'ըլլայ երբեմն որ սննդառութեան կազմարանը, ուրիշ հոգերու զբաղած, կ'անհոգանայ բոլոր այն երկաթը գործածելու որ իր մէջը կը լեցուի, և ան ատեն արիւնը գոյնը կը նետէ, և մարդուն երեսը կը դեղնի ու մոմի գոյն մը կ'առնու. այս բանս ուշազրութեան կարօտ հիւանդութիւն մըն է: Թէ որ այդ բանը երբեք հանդիպի քեզի, այսօրուան դասն առած ըլլալով չզարմանաս պիտի լալլով բժշկին պատուէրն որ քեզի երկաթ տրուի: Վստահ եղիր որ կոշտ կոշտ կը լելու չես զայն: Միայն այդու նկատմամբ այս խորհուրդը կ'ուզեմ քեզի տալ, որ փութաս հնազանդիս պատուէրին: Դեղնագոյն երես մը ունենալ շատ գէշ բան մը չէ. կան օրիորդք որ այդ բանը վայելուչ կը գտնեն: Սակայն ինչ որ համբերութեամբ չտարուիր, գնտիկներուն տժգոհութիւնն է, որոնք իրենց երկթի մասը կը պահանջեն, և անոր համար ալ ինչպէս անկերակուր դործաւորք, գմկամակութեամբ կը գործեն: Արդ գիտես որ առանց անոնց բան մը չըլլուիր. այնպիսի ոմանք են որ խոհեմութիւն չէ երկայն ատեն թողուը որ քըթմին: Նուազումը վրայ կը հաս-

նի, որ մահուան սկիզբն է. ուստի կ'ուզեմ որ չմոռնաս այս բանը, թէ երկաթն որ մահ կը բերէ, նաև կարող է նոյնը հեռի բռնել: Գունաթափ գնտիկներուն երկաթ տալովդ, ոչ միայն գործունէութիւն և ուժ կու տաս անոնց, այլ և փայլ:

Ահա ըսի լմացուցի այն ամեն բանն որ իբր գրեթէ ստոյգ զուրցել կ'ուզէի քեզի այդ զարմանալի գնտիկներուն վրայ, որ 'ի մեզ կենաց պաշտօնեալք են: Հիմա ես ինքիրենս խորհրդածելու հետ եմ թէ արդեօք աւելի առաջ երթալու եմ, և զքեզ ալ տանելու եմ հետո այն ենթադրութեանց դաշտը, որ լի է վնասակար խոտերով: Ինչու չէ, կ'ըսեմ, աղէկ մտածելով: Գիտութիւնը իր այսօրուան յառաջաղիմութիւնը այս զարմանալի գրութեան պարտական է, որ ամեննեին ինչ և իցէ մտածութիւն մը չընդունիր, առանց մասնաւոր ապացուցի մը որ զայն հաստատէ. ինծի չիլնար անոր խորհուրդ տալ որ այդ գրութիւնը փոխէ: Եթէ ինչ որ քեզի ըսելու եմ, երթայի յանկարծ գիտութեց ձեմարանին զուրցէի, զիսշատիրաւամբ անկէ մերժելով զուոր քթիս կը գոցէին: Այնպիսի տեղ մարդ միայն այն բանը կընայ զուրցել՝ որ փորձով ալ կը բնայ ապացուցանել: Բայց, մէջերնիս ըսելով, ատկէ հետեւանք մը չելլեր, և մենք ալ յետ այնչափ աշխատելնուս կընանք քիչ մը զբօսնուլ:

Ուրեմն մտածութիւն մը կայ որ թէպէտ և մինչև հիմա աղէկ ապացուցուած չէ՝ 'ի վերայ այսր ամենայնի բան մը չկայ որ կարենայ նոյնը մտքէս հանել. և ահա այդ մտածութիւնը այս է, թէ մեր գնտիկներուն խրաքանչիւրը կենդանի էակ մըն է, և թէ մեր կեանքն այս միլիոնաւոր փոքրիկ էակաց խորհրդաւոր հետեւանքն է, որոնց իւրաքանչիւրն առանձին առեալ աննշան է

1 Ահաւասիկ, իբր բովանդակութիւն 1,000 գրամ արեան բաղադրութիւնը.

Շիճուկ	90	Բնաներ	790
Բնասալիտակուց	70	Գնտիկներ	870
Առեր	40		

Մակարդ	Բնաներ	125	5	150
Գնտիկներ	Գնտիկներ	127	2	1000
	Գունապիտակուց			

ամենսին, ինչպէս ժողովրդեան մը մեծ կեանքն ալ՝ շատ մը մասնաւորաց կեանք բերէն բաղկացեալ է, որոնք առանձնակի ամենսին կարևորութիւն մը չունին: Օրինակ ըլլայ մեր սիրելի հայրենիքը, ուր երեսունը հինգ միլիոն ըղեղներու միութիւնը, որ ամենը մի և նոյն ուժը չունին, ժողովրդեան մը զբեղ ըղեղը կը ձեւացնէ, ժողովուրդ մը որ գոնէ իր առջին աշխարհիս ամենէն աշխոյմն է: Այլք զան ծանակ կ'ընեն. բայց վստահ չեն: Այսպէս դու ալ կը նաս ազգ մ'ըլլալ, որ ըստ ինքեան քիչ հրապուրիչ բան մը չէ: Եւ այս շատ աւելի մեծ բան է քան ինչ որ շատոնց առաջ կը զուրցէի գործարանաց առանձին կենացը նկատմամբ, որոնց իւրաքանչիւրն այսու գրութեամբ՝ մէյմէկ դաւառ կ'ըլլար: Սակայն շատ մի շտապեր ընդդէմ աղաղակ վերցընելու: Դընտիկներն՝ ըլլան կամ ոչ կենդանի էակք, տղէկ տայգ է որ կեանքդ անոնցմէ կախումն ունի. կեանքդ կը թարշամի եթէ անոնք թարշամին, անոնց հետ կեանքդ ալ կը կենդանանայ, և թէ անոնց կեանք տալ կամ կեանքն անոնցմէ վերցընել, ամենսին մեր խնդրէն բան մը չփխեր. իրենց ներգործութիւնը մի և նոյն կը մնայ: Ներգործութեան ու կենաց մէջ շատ չարաճճիկ ըլլալու է այն մէկն որ կարենայ էական տարբերութիւնը ինծի զուրցել: Քիչ մը ետքը երբ մէկ տեղ ընկերութեամբ կենդանական բոլոր աստիճաններէն վար իջնանք, ու հասնինք այն կենդանեաց քննութեանը որ մանրագիտի կենդանիք կ'ըլլուին, շատ աւելի լաւ հասկնաս պիտի այս լեզուն քան թէ հիմա, որ քեզի շատ արտաքոյ կարգի երենալու է: Այն մէկ քանի ծանօթութեամբք որ մեր տկար գործիներովը գնտիկներուն վրայ կը ցանք ստանալ, կը տեսնենք որ գնտիկը դրեթէ այն զարմանալի էակաց կը նըմանին, որ անհամար խումբերով շատ մը տեսակ հեղանիւթոց մէջ կը զբանուին, և մեղի անմեկնելի են: Գործարանաւորութեան սկզբունք մ'ունին, կը ճանչնանք. իրենց ձեն ու հասակը

մի և նոյն տեսակի կենդանեաց մէջ մի և նոյն է, այլ տեսակէ տեսակ անանկ տարբեր են որ մեզի կարծել կու տան թէ կենդանւոյն էութեան կերպին և անոր գնտիկաց մէջ բռնի մէկ վերաբերութիւն մը կայ: Եթէ մանրագէտը դեռ ևս կարող չէ եղած այն գնտիկաց կեանկն ըմբռնել, շատ զարմանալու բան մը զրկայ. վասն զի անոր քննութեանց են թարկուածը միշտ մեռած արիւնն է: Զանոնք այն ատեն քննելու է, երբ իրենց պաշտօնը կատարելու հետ են և նոյն իսկ ողջ կենդանւոյն ներսի գին, ինչպէս տեսար գորտին նկատմամբ սկիզբն ըրած են. և եթէ մեր այս փոքր շաղակրատութիւնը կարենար երբեք իրաւունք մ'ունենալ քննիշներուն վրբայ, յօժարակամ իրենց այն խօսքը կը զուրցէի, զոր տասնը հինգ տարի առաջ լըլէսիին ըսաւ այն ապշած աստեղաբաշխներուն. « Այն կողմէն նայեցէք, պէտք է լոյս մը գտնաք զոր գեռ ևս չէք գիտեր »: Այլ կը տեսնեմ որ իմ մատածութեանցս թեերովը զբեղ շատ վեր կը հանեմ. բայց վախ մ'ունենար, չես իյնար: Մեր այդ գնտիկաց կեանքը, որ վերջապէս այնչափ գաղտնեաց մէջէն մէկ աւելի գաղտնիք մըն է, ստեղծագործութեան յատակագծին միութեանը մէջ մաքերնուս հայեցուածքը զբեղապէս կը պահցընէ, որ հետզետէ հեռու կը ձգի իր ասպարէզը անհնաբար ընդգարծակելով: Ամենքս ուրիշ բան ըլլալու շենք եթէ ոչ մարդկութեան մեծ և անտեսանելի մարմնոյն գնտիկները, որուն մէջ մէկմէկու ետեէ ետե երթանք կորսուինք պիտի, և այդ անհուն գունտերն ալ, որոնց ետեէ կ'իյնանք մեր գիտակներովը երկնից կամարին վրայ, ուրիշ բան ըլլալու չեն եթէ ոչ մէկ անծանօթ ամբողջի մը գնտիկները, որուն անունը աստուած միայն գիտէ:

Թէ որ այս իջիս իմաստը քեզի գրժուարբմբռնելի գայ, զանց ըրէ ու ներէ ինծի. ահա ես պատմութիւնս լմբն ցուցի:

Իր շարունակուի: